

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 3

15 Մայիս 1898



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Գող Այ ճառտեթ Թիւ 20

1898

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

—==—

- 1 Իդն իմ առ. Մարիամ .
- 2 Ընտանեկան Աստեղաբաշխութիւն .
- 3 Լեռն երէքտասաներորդ . Մ . Վ . ՌԻՂՈՒՐԼԵԱՆ .
- 4 Յաղագս եութեան Աստուծոյ .
- 5 Օրհնողրութիւն Օսմանեան ըստ ծիսի Անաճիտայ .
- 6 Հնախօսական .
- 7 ՎԱՐՔ Ս . ՄՈՆԻՔԱՅԻ . ԶՈՎՃԱՆՆԵՍ Վ . ԱՐԻԿԵԱՆ .

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

---


ԻՆՆԵՐՈՂ ՏԱՐԻ

ԹԻՒ 3

15 Մայիս 1898

---

ԻՂԶՆ ԻՄ ԱՌ ՄԱՐԻԱՄ



Մարիամ, Կոյս սուրբ, երկնից շուշան ձիւնափայլ  
Յերկիր հակած փարատելու մէզն ու մառյլ.  
Աստուածային բաճակեաց աննառ բեմ,  
Եւ կենարար նոր Ադամայ, նոր Եդեմ:

Այնչափ մեծ ես եւ հրգօր, Կոյս երկնագեղ,  
Որ Աստուծոյ ցասումն արդար եւ անկղ,  
Մեր նախահարց զարհուրելի տյն անկման՝  
Ջիջաւ՝ էրբ խորհրդին մէջ անասման՝

Տեսաւ ըզեզ ընդդէմ դժոխաց ամբոխին  
Անյաղբ մարտիկ, Կաջ խառնեան ոտխին,  
Եւ կուսական ռաբբուդ տակ ահարեկ՝  
Յաւերժական ստուերներու արեայն հեմ:

Այնուհետեւ ցորչափ դարեր հորովին,  
Իշխան, փարբամ եւ հանճարներ խմբովին,  
Եւ հոգիներ գեղեցկութեան սիրահար  
Քեզ ձօնեցին սիրա եւ խկումն, գանձ, գոհար:

Եւ իմ սուրբ Հարի իւրեանց քրնար հաղցրալար ,  
Սիրոյ, խանդի փունջերն չքնաղ եւ դալար ,  
Թրքաացուցին եւ հիւսեցին Քեզ՝ Տիկին,  
Ոյց վանկն եւ բոյր դեռ դարձ. դար բեկբեկին :

Եւ մեր օրեր տանար, կորող մեծաշէն,  
Աւերակաց վրայ տխրամած եւ անշէն,  
Յանուն կուսիդ խրոխտապտեմ սրլացան,  
Եւ նորաւանջ փառեքոյ երկրիս ցուացան :

Քայց այս ամէնն՝ ի՛նչ եմ արբո՛ւօք — ո՛ր, ոչինչ  
Աստուածափայլ Պատկերիդ հով սուրբ եւ ջինջ .  
— Կ՛ուզէի եւ բեւեռներէն մէկէն միւս  
Տեսնել Անունդ բնդելուզեալ սակեհիւս :

Կ՛ուզէի եւ ամէն սրտերն բզգայուն ,  
Մտերն ազնիւ եւ հոգիներ սիրասուն  
Քեզ ի պաշտօն նուիրել, Կո՛չս գեղանի ,  
Ամէն բարեաց ո՛վ Գանձարան կենդանի :

Կ՛ուզէի որ մարդիկ եւ հոյ՛ր երկնային,  
Փոփոխակի՛ Անունդ անդու կարդային .  
Կ՛ուզէի եւ արշալուս: ցարշարոյս  
Լքսել ներքող պաշտելի Մօրդ Աստուծոյս :

Կ՛ուզէի եւ արեւելէն յարեւմուտ ,  
Կարել անցնիլ ցամառն ու ծով յորձանուտ ,  
Տեսնել Քեզ դէմ զէնքերն համայն խորտակած ,  
Տեսնել զաշխարհ՝ Կուսիդ սիրով համակած :

ՈՐՄԻՋԴՈՒԽՅ



## ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՍՏԵՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն տես թիւ 2)

122. Մանր մոլորակը կամ Աստեղակերպք. — Հրատէն յետոյ կան 400ի մօտ թուով մանր մոլորակներ, որոնք Արեւուն վրայ կը շրջին : Փայլածուին հեռաւորութեան եօթն անգամ աւելին հեռու են Արեւէն միջին հաշուով : Իրենց մանրութեան պատճառաւ աչքով չենք կարող տեսնել . շատերն եւ ոչ իսկ հեռադէտով կը տեսնուին . մին միայն՝ վեստա՝ բաւական մեծ է, որով երբ Երկրիս մերձաւորագոյն կէտին վրայ գտնուի՝ պարզ աչքով կարելի է տեսնել :

Յայտնի է որ այս պատճառաւ հնար եղած չէ որ եւ է ծանօթ քննութիւն կատարել ասոնց վրայ :

123. Լուսնբազ. — Ծանօթ մոլորակներուն ամենէն մեծն է Լուսնթագ . 1400 անգամ Երկրէս մեծ . իր լոյսն Արուսեակէն քիչ մ'աւելի պայծառ է, այլ հաստատուն աստղերու պէս չփալվիար :

Արեւէն հեռաւորութիւնն է գրեթէ 800,000,000 հազարամեդր . իր տարեկան շրջանն կը կատարէ 4332 օրուան մէջ, որ է 12 տարի գրեթէ : Ամեն 400 օրն անգամ մը Երկրէս ունեցած մեծագոյն կամ փոքրագոյն հեռաւորութեան կէտին կը հասնի : Երբ մերձաւորագոյն կէտին հասնի՝ ամենէն յարմար ժամանակն է դիտողութեանց :

124. Լուսնթագին Երկրէս որչափ մեծ ըլլալուն եթէ կ'ուզես գաղափարն ունենալ՝ Սիրելիս, ենթադրէ շոգեկառք մը՝ որ 50 հազարամեդր երազութեամբ (սոսկալի բան) վազէ ժամուան մը մէջ . արդ եթէ դիշեր ցերեկ անդադար թռչի այդ շոգեկառքն՝ գրեթէ 13 ամիսէն կրնայ կատարել շրջանն ,

Այս ահագին գնդին բուեռներն ճնշուած են , իսկ հասարակածն ուռած է : Իր օրական շարժումն գրեթէ 10 ժամէն կը կատարէ . իր վրայի բիծերուն քննութիւնէն յայտնի է այս : Որով ըսել է թէ Լուսնթագի հասարակածին վրայի որ եւ իցէ կէտ մը 10 ժամուան մէջ 460,000 հազարամեդր տարածութեամբ շրջանակ կը գծէ , որ ժամուան մէջ 45,000 հազարու-

մեղրէ աւելի է . մինչդեռ մեր հասարակածին վրայի որ եւ իցի  
 կէտին երազութիւնն 1670 հազարամեղր է ժամուան մէջ է  
 Լուսնթագի մեծութեան պատճառաւ՝ վրայի մարմիններուն  
 ծանրութիւնն գէթ առ նուազն Երկրիս վրայիններէն եռապա-  
 տիկ աւելի պիտի կշռեն . բայց հասարակածին վրայ՝ սոսկալի  
 դրագութեան պատճառաւ կեդրոնախոյս զօրութիւնն՝ այդ ծան-



Ձեւ 21

րութիւնն կը թեթևեցունէ : Լուսնթագին առանցքն իր ծիրին  
 հետ գրեթէ ուղղահայեաց է :

125. Եթէ զօրաւոր դիտակով մը դիտենք Լուսնթագն՝  
 հասարակածին զուգահեռական գօտիներ կը տեսնենք մթազոյն .  
 կը կարծեն թէ ամպերով ծածկուած ըլլայ միշտ , եւ այդ զօ-  
 տիններն ամպերու երեւոյթն , որոնք միշտ կը փոխուին :

126. Լուսնթագն ինչպէս կը յիշես չորս արբանեակ ունի ,  
 որոնք այլ եւ այլ ժամանակաւ կը չրջին իր վրայ մեր Լուսնին  
 նման : Ասոնց ամենէն մեծն 6000 հազարամեղրէ աւելի չէ ,  
 եւ ոչ իսկ ամենէն փոքրն 3900 հազարամեղրէ պակաս : Լու-  
 սնթագին ամենէն մօտ գտնուող Լուսինն՝ իր ամսական չրջանն  
 կատարելու համար երկու օր անգամ չդներ . երկրորդն՝  $3ու\frac{1}{2}$   
 օրուան մէջ կը կատարէ զայդ . երրորդն՝ 7 օր եւ 3 ժամուան  
 մէջ . չորրորդն՝ 16 օր եւ 18 ժամուան մէջ :

127. Լուսնթագի արբանեակներէն երեք առաջիններուն  
 ծիրերն ամենաջնչին հակումն ունենալով մոլորակին ծիրին վրայ ,

ամեն անգամ որ անոնցմէ մին Արեւուն եւ մոլորակին մէջ գտնուի՝ Արեւն կը խաւարի հոն . չորրորդինը քիչ մ'աւելի ծռած ըլլալով՝ սակաւադէպ է Արեւու խաւարումն իր ձեռքով : Նոյն պատճառաւ ստէպ ստէպ առաջին երեք լուսիններն կը խաւարին, մինչդեռ չորրորդինն հազուադէպ է :

128. Լուսնթագին ծիրին եւ իր չորս արբանեակներուն ծիրերուն իրարու վրայ դոյզն հակման պատճառաւ՝ եթէ զօրաւոր դիտակով նայելու ըլլանք՝ կը տեսնենք՝ որ մայր մոլորակին շուրջն դարձած ատեն իւրաքանչիւր լուսին (կրք Արեւուն եւ Լուսնթագին մէջ գտնուի)՝ իր ստուերն կ'երկարէ մինչեւ ի նա, եւ սեւ կէտ մը մոլորակին սկաւառակին վրայ կը շարժի :

129. Իսկ արբանեակներուն խաւարումն ճիշդ մեր լուսնին խաւարման նման է . ուստի բացատրելն ալ աւելորդ է կարծեմ, Սիրելիս : Միայն թէ՛ թէ այս եւ թէ՛ վերի խաւարումն որպէս զի կարենանք մենք տեսնել՝ պէտք է որ Երկրիս դիրքն Արեւուն եւ Լուսնթագին մէջ չիյնայ, այլ կամ վերին կամ վարին դիրքի վրայ . ապա թէ ոչ մէկին զմիւսն ծածկելը պիտի տեսնենք եւ ոչ թէ խաւարումն :

130. Երեւակ.— Եթէ զօրաւոր դիտակով մը նայելու ըլ-



ՉԷ 22

լանք, առանձինն պիտի չկարենաս, պէտք է որ քովը գտնուիս՝ եւ անգամ մը գէթ յոյց տամ, այն ատեն պիտի տեսնես սքան-

չելի դնդիկ մը , ութ արքանեակներով շրջապատած , եւ մեծ լուսաւոր գեղեցիկ մանեակով մը զարդարուած :

Արեւէն 1,456,490,000 հազարամեդր հեռու է . որուն շուրջը կը դառնայ  $29\frac{1}{2}$  տարիներու մէջ : Մեր դրութեան մոլորակներուն երկրորդն է մեծութեամբ , Երկրագնախիտ տրամագծին ինն անգամն է իրենը :

131. Վրայի բիծերուն տեղափոխութեանն համեմատ իր օրական թաւալումը  $10\frac{1}{2}$  օր հաշուած են : Ասոր կազմութիւնն ալ կը կարծեն թէ նման ըլլայ Լուսնիթադին , ամպամած եւ նոյն գօտիներու երեւութով : Իր ասանցքին վրայ հակումն  $64\frac{1}{3}^{\circ}$  ըլլալով՝ իր եղանակներն մերիններուն նման կը թուին :

132. Գալով մանեակին՝ որ այս մոլորակիս ամենէն եզակի գեղեցկութիւնն է՝ ճշդիւ չենք գիտեր թէ ինչ կազմութիւն է : Երեւակէն 35 հազար հազարամեդր հեռուն՝ հասարակածին մակարդակին ուղղութեամբ՝ 48,000 քիլոմեդր լայնութեամբ կը շրջապատէ զայն : Մանեակին թանձրութիւնն է 400 հազարամեդր , երեք համակերոն օղակներէ կը ձեւանայ , որոնց մէջի իւրաքանչիւր անջրպետին չափն է 3000 հազարամեդր : Իւրաքանչիւր օղակ դարձեալ իր բաժանումն ունի : Գրախ երկու մեծ օղակներն ներսինէն աւելի լուսաւոր կ'երեւին : Տեսակ տեսակ դադափարներ ունեցած են աստղարաշխք Մանեակիս նկատմամբ . սակայն ո՛վ գիտէ ճշմարիտն :

Մանեակն Երեւակին շուրջը կը դառնայ :

Ոմանք կը կարծեն թէ ամենամանր մարմիններ ըլլան բիւրաւոր բազմութեամբ . մեր օդաքար կոչուածներուն նման :

133. Երեւակին ութ արքանեակներն այնչափ հեռու են մեզմէ եւ այնպէս դժուարաւ կը տեսնուին՝ զի ոչ մեծ քննութիւն մը կատարել հնար եղած է , եւ ոչ ալ տեղեկութիւն քաղել :

134. Ուրանոս . — Եօթներորդ մոլորակն է մեր դրութեան . Արեւէն 2,932,000,000 քիլոմեդր հեռու : Երկրէս 72 անգամէն աւելի մեծ է , այլ անհուն հեռաւորութեան պատճառաւ  $5^{\circ}$  կամ  $6^{\circ}$ ի (աստիճան մեծութեան  $= 0$ ) աստղի չափ կ'երեւի : Իր ծիրին վրայ 84 տարուան մէջ կը դառնայ :

135. Ութ արքանեակ ունի . հետաքրքրական է ասոնց յետադէմ շրջանն , այսինքն արեւելքէն արեւմուտք . մինչդեռ

մեր դրութեան թէ մոլորակներն եւ թէ բոլոր լուսիններն ա-  
րեւմուտքէն արեւելք կը շրջին :

136. Պիսիդոն. — Վերջին մոլորակն է մեր Արեւային  
դրութեան . Արեւէն 4,588,000,000 հազարամեղր հեռուն . իր  
ծիրին մէջ են միւս մոլորակներուն ծիրերն . 165 տարուան  
մէջ գրեթէ կը կատարէ շրջանն : Ասկէց անդին մեր դրութեան  
վերաբերող մոլորակ՝ ծանօթ չէ մեզի : Այս ծիրին տրամագիծն  
է 9,000,000,000 քիլոմեղր :

137. Պիսիդոնի տրամագիծն Երկրիս 4 ու կէս անգամն է ,  
եւ 85 անգամ մեծ տարածութիւն ունի : Մէկ արբանեակը  
միայն ծանօթ է մեզի . որ գրեթէ 6 օրուան մէջ կը կատարէ  
շրջանն :

138. Մեր մոլորակային դրութեան վերջին աստեղ վրայ  
խօսելով համառօտ բան մը պատմեմ Քեզ , Սիրելիս, ուշ դիւր ,  
հետաքրքրական է : Le Verrier անունով Գաղղիացի աստ-  
ղաբաշխն՝ Ուրանոսի շրջաններուն անկանոնութիւնը դիտելով՝  
հաշուեց եւ ըսաւ՝ թէ այսչափ հեռուն գտնուող եւ այս ինչ  
կազմութիւն եւ մեծութիւն եւ զիրք ունեցող մարմին մը  
միայն կրնայ այս անկանոն շարժման պատճառ ըլլալ : Նոյն  
տարին (1846) Պերլինի մէջ Գերման Galle աստղաբաշխն  
ճիշդ ըսուած տեղը հետազօտելով դիտակով՝ գտաւ այս մոլո-  
րակն եւ Պիսիդոն կոչեց :

(Շարայարեկի)



## ԼԵՒՈՆ ԵՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ



(Շարունակութիւն տես Ը. Տարի թիւ 24)

Սպիտակազգեստ ծերունին՝ ոչ միայն օրուան մարզն է , այլ եւ տիեզերական եւ թէ քաղաքագիտութեան երեւելի մարզն . որ իրեն կեանքին ութսունեւութամեայ տարիքովն հանդերձ՝ բիւրապատիկ զբաղմունքներուն մէջ՝ ոտանաւոր շարադրելու ժամերն ունի : Անոր երկասիրած սքանչելի եւ վսեմ բանաստեղծական հատակոտորներուն մէջ դասելի է նաեւ իր մէկ նոր շարադրած այն կտորն՝ որ ԼԵՒՈՆԻ վերջին ուխտն կը յորջորջուի :

Բանաստեղծ Քահանայապետն՝ իրեն անձն մերձաւորազոյն գտնելով յաւիտենական կեանքին եւ խորհրդաւոր աշխարհին զրանն, որուն ահաւոր չէմէն անդին պիտի առաջնորդէ օրհասն . երկրաւոր կեանքին համար ձանձրութիւն կ'զգայ , իր ոգին թախճութեան մէջ է , տոգորուած անդիմադրելի մելամաղձութեամբ . այլ եւ այնպէս ոգեւորուած եւ զօրացած, թէ յուսովն եւ թէ պարտականութիւններն կատարած ըլլալուն համազմամբն : Բանաստեղծ Քահանայապետն՝ ստուերակերպ նոյն տեսարանին առջեւ , մահուան ահաւոր չէմէն անդին դէպի հանդերձեալ կեանքն ընկիւք անցքն՝ ամենայն վստահութեամբ կը դիտէ . այն անցքն՝ որ մահկանացուաց համար , քանի երկիրդի եւ սարսափի պատճառ է :

Ինքն ամենեւին չկոչէր մահն , եւ ոչ ալ անկէջ երկիւղ ունի . քաջ գիտէ թէ մահն ուրիշներուն եւ նոյն իսկ աշխարհի տէրերուն համար՝ հանգստութիւն , ճողոպրում , եւ աղատութիւն է , եւ թէ լրումն մարդկային վաղանցուկ ճակատագրին : Այսպիսի անխուսափելի ստուգութեամբ լուսաւորուած՝ կը նկարագրէ իր նպատակն ու պաշտօնն , որուն համար ինքն ապրած էր երկրի վրայ , մրցած եւ տառապած էր : Աստուածային պաշտօնին եւ եկեղեցւոյ մեծութեան համար իրեն վերստին ապրելու պէտքն , շիրմին մէջ ապահովութիւնն , եւ

թէ այն մրախուժէն վերջ՝ իրեն հոգւոյն անմահութեան տեսութիւնն ։

Յիրաւի մեծ է այս ամէն յառաջ բերածներս , երկատիրական արտադրութիւն մի է՝ անստղտանելի գեղեցկութեամբ . բարոյական ներշնչութիւն մի է՝ հաղուազիւտ վեմութեամբ , արժանի գործ մէկ մեծանձն ոգւոյ՝ որ յաւիտենականութեան համար նախասահմանեալ է , եւ կը նախատեսէ , իրեն ճանապարհորդութեան նշանակէտն ։ Արժանաւայել հոգիի մի՝ վարած երկրաւոր կեանքին համեմատ է , Լեւոն ԺԳ.ի Քահանայապետութիւնն . որ այնքան քրիստոնէական համակերպութիւն եւ մեծանձնութիւն պարունակող՝ հակիրճ եւ հիացական քերթուածն երեւակայել եւ յղանալ կարող է եղած ։

Ահա այսպիսի է Լեւոն ԺԳ. Քահանայապետին լի արժանեօք գրաւոր վաստակն , որուն վրայ կը հիանայ ընդհանուր մարդկութիւնն եւ անոր յարգութիւն կ'ընծայէ . վասն զի անոր փառաւոր ձերութիւնն աշխարհիս վրայ ճառագայթներն սփռած է ։ Ներկայ աշխարհս տակնուվրայութեան մէջ՝ ունեցած ռիսկալութեամբն եւ եղբայրսուպան պայքարներովն հանդերձ, գէթ Վատիկանի ձերուհւոյն առջեւ հոգեկան վեմութեանն , հանձարոյն , առաքինութեանն ու կենդանի յիշատակներուն հիացած , յարգանքով կը խոնարհեցնէ զլուին ։

Միւս կողմանէ Լեւոն ԺԳ.ի արձակ գրութիւններն ալ հիանալի են այնքան , իրեն քսանամեայ Քահանայապետութեան ժամանակամիջոցին մէջ՝ հետզհետէ ի լոյս հանած , եւ երկրագնդոյն չորս կողմերն ուղղած , չրջաբերական եւ Առաքելական կոնդակներն , ամէնքն ալ մէկ մէկ զլուխ գործոցներ են , հրաշալի գրչով շարագրուած . որոնց մէջ ընկերականաց վրայ գրուածն՝ Հրէայ ազգաւ բանիրուն մէկ բժիշկ ուշի ուշով ընթերցմամբն , հիացած գոչած է « Ահա աշխարհիս բարօրութեան հեղինակն , որուն անտակրութեանն ճշմարիտ դարման հատուցանել կը ջանայ » ։


Լեւոն ԺԳ. աշխարհիս զինեալ ժողովուրդներն զինաթափ ընելու չափ կարող իրաւարար եւ հաշտարար ճանչցուած՝ Սպանիոյ եւ Գերմանիոյ մէջ , Քարոլինեան կղզեաց պատճառաւ տեղի ունեցած դժտութիւնն բարեկամաբար կարգադրած եւ վերջացուցած է ։ Մանօթ է ամենուն գիտ վերջերս Լեւոն ԺԳ.ի ցուցուցած փոյթեռանդ ջանքն , Ամերիկայի Միացեալ Նահանգաց եւ Սպանիոյ միջեւ յարուցուած պատերազմն խափանելու ,

եւ թափուելիք արիւններն ինայելու համար. միջամտութեամբն իրեն՝ որ արդիւնաւոր պիտի ըլլար, եթէ Նոր աշխարհին Հասարակապետութիւնն, աւելի խոհեմ վարամբն պատրաստականութիւն ցուցունէր, Քահանայապետին հայրագութ ձայնին :

Այնպէս որ Լեւոն ժ.Գ.ի աջակցութիւնն՝ Եկեղեցոյ մինչեւ հիմակ վարած դիւանագիտութեան մէջ նշանաւոր հանդիսանալով, Պետութիւններն բամնող ինդիւսերուն եւ պայքարներուն մէջ, անոր ընելիք միջամտութիւնն ու աջակցութիւնն կ'ըսեմ, Քահանայապետութեան յարգն ու արժանապատուութիւնն՝ մինչեւ ամենէն բարձր կատարն հասուցած է : Եղանակաւ մի Սուրբ Պետրոսի Աթոռն, գերագոյն եւ խաղաղարար մէկ դատարանի վերածած եւ հանդիսացուցած, որուն ատեանն կ'ելլեն աշխարհիս ժողովուրդներն, մեծամեծներն, եւ նոյն իսկ անոնք որ աշխարհակալութեան հետամուտ են :

Լեւոն Երեքտասաներորդի անուանած ղեպաններ, եւ նոյն իսկ ոչ Կաթողիկեայ Պետութեանց աւազանիներուն քով առաջած նուիրակներն, Կաթողիկէութեան մեծամեծ ծառայութիւն ըրած են, եւ շատ ալ նպաստաւոր բաժանեալ ժողովուրդներն՝ Եկեղեցոյն միութեանն ու ծոցն դարձնելու : Պատշաճութիւնէ չեմ հեռանար՝ եթէ արեւուն փայլունութեանն նմանցընեմ, սպիտակագգետ ծերունոյն մեծութիւնն, որ Եւրոպայի այնքան սպառազինութեանցն առջեւ, առանց ունենալու նիւթական ոյժն եւ վազեմի կալուածներն, սրդիութենէն այնչափ անարդուած մէկ հնազարեան հաստատութեան վարչութիւնն ունի . վարչութիւն որ արգասեօք միշտ պսակուած եւ դարուս վերջաւորութեան ժամանակն դիւանագիտութեան ամենէն նըշանաւորն նկատուած է :

## ՅԱՂԱԳՍ ԷՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ



(Շարունակութիւն տես Ը. Տարի քիւ 23)

ԷՈՒԹԻՆ ԻՐԱՅ ԱՎԱՅՈՅԵՐ Է ԱՍՏՈՒԾՈՅ ԷՈՒԹԵԱՆ

Գոյութեանց միակ կարգի վերայ խօսելով, նոյնը կուզեմ կրկնել համայն գոյութեանց նկատմամբ, որք յամենուրեք զմեզ կը շրջապատեն, — Նոյն իսկ մեր էութիւնը չէ մարթ այրօէն բացատրել առանց ի նկատի ունենալու զԱստուած որ կամեցաւ ստեղծել Նախամարդը : Մեզմէ իւրաքանչիւր ոք այժմ ի գոյութեան չէր եթէ նախապէս մեր Հայրը չլինէր : Մեր հայրն եւս ոչ լինէր ի գոյութեան եթէ նախ քան զինքն իւր հայրը եղած չը լինէր, եւ այսպէս որ բոտ կարգի երկայնածիզ շարք մի կը նկատուի, որուն սկիզբը՝ հարկ անհրաժեշտ է դնել նախապատճառ մի որ է անսկիզբն Աստուած : Չէ մարթ առարկել թէ այս շարքը հնար է անվախճան ենթադրել, եւ նմին իրի չէ հարկ նախապատճառ միտուել : քանզի էութեանց անսահման թուոյ գաղափարն իսկ ընդհանրապէս ընդդէմ է, եւ անմարթ է երեւակայել : — Վասն զի անսահմանը իրապէս չէ ենթակայ առաւելանալու կամ նուազելու, մինչդեռ որ եւ իցէ կարգ որչափ եւ մեծ եւ անչափ երեւակայելու լինինք, այսու հանգերձ միշտ նոյնչափ միութիւններէ բաղկացեալ է, ուստի կարող լինելով առաւելուլ եւ նուազիլ, անհնար է եղանակաւ իւրք անսահման կոչուիլ : Եւ դարձեալ եթէ թուական շարք մի անսահման գոյոյ հնարաւոր լինէր, այս պէտք էր լինել մի սահմանաւոր քանակութեան յուելմամբ : մի այլ սահման ունեցող քանակութեան վերայ : Արդ այսու երկու սահմանաւորը մի անսահման պիտի կացուցանէր, որ ընդդէմ է սկզբանց իմաստասիրութեան :

Ապա ուրեմն, անմարթ գալով անսահման շարք մի ենթադրել, հարկ անհրաժեշտ է ժամանելն սահմանին, եզեր, նոյն

իսկ ամենամեծ քանակութեան շարքի առաջին էակին, պէտք է ժամանել առ առաջին պատճառն, առ Աստուած :

Ուրեմն արարածք՝ եթէ զգոնութեամբ մտախորհ լինինք, վերացուցանեն, բարձրացուցանեն մեր միտքը ուղղապէս առ Արարչին էութիւնն ըստ ասելոյն Խալաւցի քաջ քերթող Փէթրարկայի .

« Արարածք առ Արարիչն են սանդուխք

« որ բարւոք զգոն մտօք թէ խորհի : »

Ի դէպէ , պատշաճ վարկանիմ աստի պատմել դէպք մի , որով առաւել բացայայտ լինին ցարդ ըսածներս յարգելի ընթերցողին :

Յաւուր միում, Գիլլեմէն (Guillemin) Փարիզու փաստաբանը, դառնալով առ քաջագոյն երիտասարդ մի, այսպէս սկսաւ ուղղել իւր խօսքերը առ նա. — Պարոն Հենրիկոս , կը հաւատաս դու յԱստուած եւ իւր սուրբ կրօնից : — Ե՞ս, պատասխանեց երիտասարդը , ողորկելով ունչքերն իրեւ անհաւատ , պարոն փաստաբան , ուղիղը խոստովանելով բանի մը չեմ հաւատար : Վայրկեան մի յապուշ կրթեալ առաքինի Guillemin, յետոյ իւր ընածին հեղութեամբ այսպէս պատասխանեց . — Ա՛հ ո՛չ, սիրելի Հենրիկոս, դուք որ ո՛չ սակաւ մտաց վեճմ ձերքերով զարդարեալ էք անակնկալ էր ձեզմէ այդպիսի պատասխան լսել : Եթէ դուք ապաքէն ոչինչ բանի չէք հաւատար , ուրեմն այսու դուք նման կը լինէիք տան դուռը պահպանող շան եւ ախոռի մէջ կապուած ձիոյն, որոնք բանի մը չեն հաւատար, իսկ դուք, գոնէ կը հաւատամք որ աստ էք : — Այո՛ եւ յիրաւի իսկ, ասոր համար կը հաւատամ վասն զի կը զգամ որ աստ եմ : Բայց դուք՝ զարձեալ կը հաւատամք որ ծնունդ էք ձեր բարի ծնողաց, եւ նոքա եւս ծնած են իւրեանց ծնողքներէն, եւ այսպէս հետզհետէ մինչեւ որ ժամանէք առաջին Հօր եւ առաջին Մօր , որք իրենք իրենց էութեան պատճառ չկարողանալով լինել, անպատճառ պէտք է ընդունիլ որ Աստուծմէ են ստեղծեալ : — Կարո՞ղ էք ուրեմն, պարոն Հենրիկոս, ընդունիլ ձեր էութիւնն առանց Աստուծոյ էութիւնն ընդունելու : Արդ եթէ ի հարկէ՞ ընդունելու էք Աստուծոյ էութիւնն, պարտական էք հաստատապէս հաւատալ զոր ինչ նա ինքն կ'ուսուցանէ եւ առնել զոր ինչ հրամայէ ի ձեռն իւր սուրբ կրօնից : Համոզուեցէ՛ք, սիրելիդ իմ, որ չէ մարթ ընդունել որ եւ իցէ իրի էութիւնն առանց Աստուծոյ էութեան դիմե-

լու, եւ ընդունելու նորա գերագոյն էութիւն : Երիտասարդ Հենրիկոս փաստաբանը, կորացնելով իւր գլուխը այլ եւս չպատասխանեց, եւ յայնմհետէ սկսաւ զգօն խոհականութեամբ իւր լսածները ի միտս յեղյոգել : — Արարածք այնուհետեւ հիանալի եղանակաւ առ Աստուած բարձրանալու սանդուղք հանդիսացան Հենրիկոսին, որպէս զի այնու ի միտ առնու ի մտուստ գերագոյն եւ անհրաժեշտ գոյութիւնն Աստուծոյ, ճանաչելով եւ սիրելով զայն :

Հենրիկոսը լքեալ թողուց փաստաբանութեան պաշտօնը յորում բազումս գերազանցէր, եւ կրօնաւորական կարգը մտնելով իւր բարձր հանճարով ամենահռչակաւոր քարոզիչ կը հանդիսանայ, տարածելով բովանդակ Գաղղիա Աւետարանին ճշմարտութիւնը իւր հազուադիւտ պերճախօսութեամբ : Նշանաւոր դարձերու պատճառ եւ հեղինակ հանդիսացաւ, ի լոյս ընծայեց գիտնական ճառեր եւ յօդուածներ, անմահ յիշատակ թողով աստ, սրբութեամբ հանգեաւ ի Տէր : Երիտասարդ փաստաբանը զորմէ հն բանք, կը կոչուէր Հենրիկոս Լաքորդէր, որ ժամանակաւ անհաւատ էր : Արարածներու էութեան պարզ մտածումն առ ինքն ձգեց երեւելի հանճար մի առ ի Քանաչումն աստուածային զիտութեան : անհաւատութենէ մի ջերմեռանդ հաւատացելոյ փոխուեցաւ, մի կրօնաւորի, որ եղաւ գիտնական Lacordaire պարծանք Գաղղիոյ եւ քաջ պաշտպան սուրբ կրօնին :

(Շարայարելի)

ՍԱՐԳԻՍ ՎՐԴԳ. ՏԵՐ ԱՌԱՋԱՄԵԱՆ  
Ժողովրդապետ յԱրտաճուհ



# ՕՐԷՆՍԱԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

## ԸՍՏ ԾԻՍԻ ԱՆԱՑԻՏԱՅ

ՆԿԱՏՄԱԾԲ ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ ԻՆԱՄԱԿԱԼԻ ԵՒ ԱՐԳԵԼՄԱՆ  
ԵՒ ՊԱՐԳԵՒԱՏՈՒՌԻԹԵԱՆ ԸՆԴ ՄԷՋ ԿԵՆԴԱՆԵԱՑ  
ԵՒ ՀՐԻՏԱԿԱՑ ԵՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆՑ

Գ Լ Ո Ւ Խ Գ .

## ԿՏԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

ՀԱՏԱԾ Ա. — Կտակի բնութեան վրայ . կտակի վաւերականութեան պայմանաց վրայ . կտակաւ տրամադրելու բնդունակ անձանց վրայ :

(Շարունակութիւն տես Ը. Տարի քիւ 24)

Յօդ. 95. — Կտակի գործ մըն է , որով կտակագիրն <sup>(1)</sup> կ'օտարացնէ իւր սեփական իրը ձրիաբար այն ժամանակի համար , յորում կը զարարի ապրիլ :

Յօդ. 96. — Կտակ ընկելու համար պէտք է ըլլալ ազատ , չափահաս , ողջամիտ , եւ վայելել իւր ազատ կամքը :

Դարձեալ պէտք է որ կտակաւորն իրօք կենդանի ըլլայ , կամ գէթ յղացեալ ըլլայ , եւ հրիտակ եղած իրն ընդունակ ըլլայ փոխադրուելու յետ մահուան կտակագրի :

Ոչինչ է կտակն եղեալ ի խելագարէ եւ ի կրտսերոյ . թէ պէտեւ երիտասարդ կամ յիշխանութենէ ազատեալ ըլլայ այն , եւ թէպէտեւ կտակն յորինեալ ըլլայ միաժտաբար եւ պարզա-

(1) Testateur.

սլէս կամ ընդ թէութեամբ, որ ի կախ մնայ մինչև ցշափահանութիւն :

Տրամադրութիւնք վերջին կամաց կրտսերոյն՝ նկատմամբ յուղարկաւորութեան եւ թաղման, վաւեր են :

Յօդ. 97. — Տրամադրութիւնք կտակի՝ զոր ընէ արդեւեալ անձն առատաձեռնութեամբ՝ ի շնորհս աղքատաց կամ բարեպաշտական տեղեաց կամ բարերարութեանց, վաւեր են :

Յօդ. 98. — Հնար է տրամադրել կտակաւ թէ՛ շարժական եւ թէ՛ անշարժ ընչից վրայօք, կամ ասոնց պտղոց վայելման վրայօք, որոշ ժամանակի համար կամ ցմշտնջենաւորս :

Յօդ. 99. — Որ եւ է անձ, որ իւր ինչքը լափող պարտուք ծանրաբեռնեալ չէ՛ եւ անժառանգ է, կրնայ կտակաւ տրամադրել իւր ընչից բոլորին կամ մէկ մասին վրայօք ի շնորհս որոյ եւ է անձի :

Կտակն գործադրական է անկախաբար ի հաւանութենէ հասարակաց գանձին :

Յօդ. 100. — Կտակ անձին՝ որ իւր բոլոր ինչքը լափող պարտուք ծանրաբեռնեալ է, անվաւեր է, եթէ պահանջատեարք չազատեն կտակագիրը կամ չհաւանին հրիտակաց :

Յօդ. 101. — Տրամադրութիւն եղեալ կտակաւ ի շնորհս ժառանգի միոյ անվաւեր է, եթէ չհաստատուի, յետ մահուան կտակագրի, ի ժառանգաց՝ որ ընդունակ ըլլան տրամադրել իրենց իրաւանց նկատմամբ :

Ժառանգի յատկութիւնն կը սահմանուի ի վայրկենի մահուան կտակագրի, եւ ոչ թէ ի կտակէ :

Հրիտակառու ժառանգին հաստատութիւնն աննահանջելի է, Հարկադրեալ է անիկայ լքանել հրիտակը, եթէ զլացուի :

Հրիտակառու չեղող ժառանգներէն մէկուն հաստատութիւնն՝ իւր արդիւնքը յառաջ կը բերէ նկատմամբ անոնց միայն, որ նոյն հաստատութիւնը արտայայտեցին, համեմատաբար իրենց ժառանգական մասանց :

Յօդ. 102. — Հնար է տրամադրել սեփական ընչից երրորդ մասը ի շնորհս անձին՝ որ օտար է ընտանեաց, եթէ արգելք տեղի չունենայ : Յայսմ դիպուածի վաւերականութիւն տրամադրութեան՝ ընտանեաց հաւանութեան չենթարկուի :

Տրամադրութիւն կտակի՝ ըստ որում աւելի է ժառանգական ընչից երրորդ մասէն, անվաւեր է, եւ կրնայ վաւեր ըլլալ զօրութեամբ հաւանութեան՝ զոր տան, յետ մահուան կտակ-

կազրի, ժառանգք ընդունակք ի տրամադրել իրենց իրաւունքը :  
Հաւանութիւն տուեալ ի ժառանգաց , ի կենդանութեան  
կտակազրի, ոչինչ է :

Յօդ. 103. — Իւր կնկանէն ուրիշ ժառանգ չունեցող անձն  
կրնայ կտակել ի չնորհս նորին : Եթէ ուրիշ ժառանգ ունենայ  
տրամադրութիւնն անոր հաւանութեան ենթարկեալ է :

Յօդ. 104. — Ոչինչ է որ եւ է տրամադրութիւն եղեալ ի  
չնորհս ուղղակի հեղինակի սպանութեան կտակազրի , որ հան-  
դիպի կտակէն առաջ կամ յետոյ , խորհրդածութեամբ կամ ըստ  
պատահման , միայն թէ ժառանգք չկենդանացնեն նոյն կտակը  
իրենց հաւանութեամբ , կամ հեղինակն այն՝ կրտսեր կամ խե-  
լագար կամ կտակազրի միակ ժառանգ չըլլայ :

Անուղղակի հեղինակ մահուան կտակազրի՝ ի չնորհս իւր  
կտակաւ եղած տրամադրութեան բարիքը չկորսնցնէր :

Յօդ. 105. — Հնար է տրամադրել ի չնորհս յղացեալ ան-  
ձին , միայն թէ կենդանի եւ վեցամսեայ ծնանի , եթէ յղացող  
կնկան այրն կենդանի է , կամ երկու տարի առաջ , յօրէ մահ-  
ուան առն , կամ նախ քան զապահարզանն , մայրն բաժանեալ  
է առն մահուան համար , կամ կատարեալ կամ անկատար ա-  
պահարզանի մը համար՝ որ տեղի ունենայ կտակին ժամանակ :

Եթէ մայրն կենդանի երկուորեակ ծնանի , կէս ու կէս կը  
բաժնուի հրիտակն իրենց մէջ :

Եթէ երկուորեակներէն մէկն մեռնի յետ ծննդեան , նորին  
բաժինն կը բաժնուի իւր ժառանգաց մէջ տիտղոսիւ ժառան-  
դութեան : Եթէ մին ի նոցանէ մեռնի ծննդենէն առաջ , բոլոր  
հրիտակն կենդանի մնացողին կը պատկանի :

Յօդ. 106. — Հնար է տրամադրել ի չնորհս մզկթաց , բա-  
րեգործական հաստատութեանց (թէքէ) , հիւրանոցաց եւ զըպ-  
րոցաց :

Հրիտակն կը գործածուի յիշեալ հաստատութեանց շինու-  
թեան եւ անոնցմէ հոգացեալ աղքատաց պիտոյից եւ պահպա-  
նութեան եւ ուրիշ ծախուց համար ըստ կիրառութեան եւ  
նշանակութեան կտակազրին :

Հնար է նմանապէս տրամադրել ընդհանուր տիտղոսիւ  
բարեգործութեան :

Այն ժամանակ հրիտակն կը գործածուի բարեգործութեանց :  
Կը բովանդակին յայտ կարգի շինութիւն կամրջաց եւ պատ-  
ուարաց եւ մզկթաց , պահեստ կարօտ ուսանողաց իրաւագի-

տութեան եւ ուրիշ ամենայն գործք հասարակաց օգտի , որ առանձնականի մը տէրութեան չին կրնար ենթարկուիլ :

Յօդ. 107. — Տարբերութիւն կրօնի կամ ազգայնութեան խոչընդոտն չըլլար կտակի տրամադրութեան վաւերականութեան :

Այսպէս մահմէտականն կրնայ տրամադրել ի շնորհս չմահմէտականի, որ հպատակ ըլլայ մահմէտական իշխանութեան , կամ ի շնորհս օտարականի որ բնակի մահմէտական նահանգաց մէջ :

Նմանապէս վաւեր է հրիտակն եղեալ ոչ մահմէտականէ , որ հպատակ է մահմէտական իշխանութեան , կամ հրիտակն եղեալ յօտարականէ՝ որ բնակի մահմէտական նահանգաց մէջ ի շնորհս մահմէտականի կամ չմահմէտականի, որ հպատակ է մահմէտական իշխանութեան, թէպէտեւ պատկանի այն՝ կտակազրին ազգայնութենէն տարբեր ազգայնութեան :

Մահմէտական նահանգաց մէջ բնակող օտարականն , եթէ այս նահանգաց մէջ ժառանգ չունենայ , կրնայ տրամադրել կտակաւ իւր ընչից բոլորը. եթէ միայն մէկ մասը տրամադրէ , մնացածը պէտք է յանձնել ժառանգաց նորին :

Չմահմէտականն , որ հպատակ է մահմէտական իշխանութեան , կրնայ տրամադրել վաւերաբար իւր ժառանգութեան երրորդ մասը ի շնորհս միոյ՝ որ չէ ժառանգ իւր :

Եթէ տրամադրութիւնն եղած ըլլայ ի շնորհս ժառանգի միոյ , այդ չզօրեր առանց հաւանութեան միւս ժառանգաց :

Յօդ. 108. — Հրիտակն չըստացուիլ եթէ ոչ կերպական կամ լռելեայն ընդունելութեամբ , յետ մահուան կտակազրի : Ընդունելութիւնն ի կենդանութեան նորին ոչինչ է :

Բնատէրութիւնն կը ստացուի հրիտակառուէն միակ գործով ընդունելութեան հրիտակի յետ մահուան կտակազրի , անկախաբար յորմէ եւ է ձեռնարկութենէ ստացման :

Եթէ հրիտակառուն ոչ ընդունի եւ ոչ մերժէ հրիտակը , հրիտակեալ իրն ի կախ կը մնայ , եւ չպատկանիր ոչ ժառանգաց , ոչ հրիտակառուի , մինչեւ որ արտայայտէ ինքն ընդունելութիւնը կամ մերժումը , կամ մեռնի :

Եթէ հրիտակառուն մեռնի յետ կտակազրի առանց արտայայտելու ինչ , հրիտակն ժառանգաց կը պատկանի :

Յօդ. 109. — Կտակազրին կրնայ յետս կոչել հրիտակը բացայայտակի կամ սրով եւ է գործով , որ փոփոխութիւն ինչ

նշանակէ անուան կտակեալ իրի եւ չափաւորէ անոր գոյացա-  
կան կերպարանը կամ գործածութիւնը՝ առ որ սահմանեալ է,  
կամ գործէ ինչ՝ որով առաւելութիւն սասանայ հրիտակն, առանց  
որոյ կտակեալ իրն չկարենայ այլ եւս յանձնուիլ . կամ ընէ  
տրամադրութիւն ինչ, որով հրիտակն այն այլ եւս իւր տէրու-  
թեան չվերաբերի , եւ կամ թէ միացնէ զայն յաւելմամբ առ  
այլ ինչ, յորմէ չկարենայ այլ եւս զանազանիլ , կամ զժուա-  
րութեամբ կարենայ զանազանիլ :

Յօդ. 110. — Կտակեալ տրամադրութեան մը ուրացու-  
թիւնը՝ հրիտակի յետս կոչումն չէ , ինչպէս որ սոլիտակացու-  
ցումն կամ կործանումն կտակեալ տան մը :

Յօդ. 111. — Կորուստ կտակեալ իրի ի ձեռս կտակազրի ,  
կամ միոյ ի ժառանգայ առանց յանցանաց նորին, զիրենք պա-  
տասխանատու չընիւր :

Կորուստն եղեալ գործածութեամբ կտակազրի կը հաւա-  
սարի յետս կոչման :

Ընդհակառակն ժառանգք պատասխանատու են իրենց  
գործածութեամբ եղած կորստեան համար, ընդունելութենէն  
առաջ կամ յետոյ :

(Շարայարելի)



## Հ Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

### ՊԱՐՍԻԿ ԵՒ ՇՆԴԻԿ ՏԱՐՐԱԽՈՒԶՈՒԹԻՒՆ

(Alchimie)

Տարրախուզութիւնն կոչումներ առած է տեսակ տեսակ ,  
հին եւ ամենահին ժամանակներէ ծանօթ . Ալքիմիա անուամբ  
յորջորջած են զայն Արարիացի գիտնականք . ամենէն հինն՝  
մեզ ծանօթ Եգիպտական քուրմեր՝ անուանած են զայն Արր-  
բազան արուեստ :

Յոյն՝ Ասորի եւ Արաբ տարրախուզական գրեկոյն մէջ՝

պարսկական աւանդութիւնն զոյգ կը գտնեմք յունականին հետ, թէ ոսկիսուզութեան եւ թէ մոզուց գիտութեան նկատմամբ: Արաբական գրութիւնք կ'աւանդեն՝ թէ մինչեւ ի Հնդկիս եւ ի Ճենա դիմելու է այդ մասանց տեղեկանալու համար: Մինչդեռ յունական գրութիւնք այս մասամբ ի սպառ կը լռեն: Ջանացի պարսկական տարրախուզութեան ուղղակի հետքն տեսնել. վճռական բան մը չկրցի գտնել. բայց կարծեմ թէ ըրած փորձերս Պաւտկերիս ընթերցողաց հազորդելն անօգուտ չէ:

Հակիրճ յիշատակենք բնագիրներն:

Յոյն իմաստասիրին Դեմոկրիտեայ անուան հետ կից է Ոստանեսի անունն. զոր մերթ Պարսիկ, մերթ Մար, մերթ Բաբելոնացի եւ նոյն իսկ Եգիպտացի կը կերպարանեն: Ըստ Սինեսիոսի (Synesius)՝ նոյն սա է որ Մեմփեայ սրբարանին մէջ հրահանգել սկսաւ. յայդ խորհուրդս զԴեմոկրիտէս, Սաթուի թէ ըլլայ ծնողն յաջորդ խօսքին. «Բնութիւն կը հիանայ ընդ ինքն, բնութիւն կը տիրապետէ ինքեան, բնութիւն կը յաղթահարէ զինքն» եւ այլն: Այս այն առած է՝ զոր Յոյն եւ Լատին Տարրախոյզք յաջորդարար մինչեւ ԺԼ դար անդադար կրկնեցին ու երեքկնեցին: Բնագիրն կը յաւելու՝ թէ Պարսիկք եւ Եգիպտացիք միօրինակ չէին ներկեր մետաղներն. վերջինք կը հալեցունէին եւ կը սրսկէին ներկն, մինչդեռ առաջինք արտաքուստ կը ձեփէին:

Նոյնպէս եւ Զոսիմոս շատ անգամ կը յիշատակէ զՈստանէս. մանաւանդ երբ քարինքն գունաւորելու եւ արուեստական ականք չինելու եւ լուսածնատելու վրայ խօսելով՝ «Տաճարաց սրբարանին Մատենէն» նուսխայներ կը գաղափարէ՝ այդ անուն անմեկին է: Սրբազան արուեստին նուիրական յոգուած մը՝ խորհրդաւոր բնադրոյմիւ աստուածային ջրոյն վրայ խօսող՝ այդ անուան յատկացուած է: Լէյտեան մոզական պապիրոսի մը վրայ՝ Պետեսիսի՝ Պիւթաղորայ եւ Զրուսնայ անուններուն քով կը պատկերին Ոստանեսի եւ Դեմոկրիտեայ անուանք:

Հռովմէական կայսրութեան ժամանակի լազմաբիւր գրիչներու քով աւելի ընդհանուր աւանդութիւններ կը գտնեմք այս մասին: Այսպէս Պլինիոս կը յիշատակէ Ոստանէս անուն Պարսիկ մոզ մը, Հերոտոսեայ յիշած Քսերքսեսի ժամանակ ապրող Ոստանեսի հետ նոյն: Ըստ Պլինեայ այս այն Ոստանէս է որ զԴեմոկրիտէս մարզեց յայդ ուսումն. Որիգենէս, Տէրտուղիանոս, Ս. Կիպրիանոս, Առնորես, Մինոսիոս Փելիքս, Ս. Աւ-

գոտախնոս կը յիշատակեն զնա ։ Ոստանէս յորջորջումն ստուգիւ պարսկական է ։ Մար եւ Պարսիկ կոչումներն՝ զոր տուինք ի վերոյ՝ նոյն աւանդութեանց արդիւնք են ։ վասն զի պարսկական երկրորդ հարստութեան Սասանեանց ժամանակ՝ որ Չոսիմոսի ժամանակակից է՝ Մարաց եւ Քաղղէացւոց աւանդութիւնք բնիկ պարսկական ըսուածներուն հետ կը չփոթէին ։ Սակայն Ոստանէս իբրեւ Եգիպտացի եւս համարուած է , եւ այս եգիպտացիտաց ըսածին հետ հաշտ է ։ վասն զի եգիպտական բնագիրներէն ոմանց Տոթ անուան հետ համանուն է ։ Գուցէ թէ այդ կրկին անուններու նմանութիւնն՝ Աղեքսանդրեան միաբանակցութեան մէջ՝ կրկին աւանդութեանց՝ պարսկականին եւ եգիպտականին չփոթութիւնն յառաջ բերեր է ։ Ինչ որ ալ ըլլայ՝ տարրախուզից եւ այդ խորհրդաւոր գիտութեան անուանած անուններէն՝ զլիւաւորն այժ՝ այլ միակն չէ սա ։ Պարսիկ Սոփարն կը յիշէ Չոսիմոս, այս ստոյն Չրադաշտի անունն թէ Աղեքսանդրեան փիլիսոփայից եւ թէ ոսկեխուզից ծանօթ է քաջ, Չոսիմոս յայտնապէս դիւթ կը կոչէ զնա, Այլուր Չրադաշտ կամ Զրուան (Չորոհաստր) վերնոց համասեռ աստեղագէտ մականունն կը կրէ. միշտ ինդիրն խորհրդաւոր գիտութեանց վրայ է ։ Նոյն աւանդութիւնքն կը կարգանք Ասորի եւ Արաբացի մատենաներու մէջ ։

Ասորական տարրախուզական գրութեանց մէջ Պարսիկ անուններու կը հանդիպինք ստէպ զանազան նուսխայից առթիւ . այսպէս երբ Դժոխաջուրի կամ Պարսկադոուտր կոչուած Զառիկի թթուածմբուկի վրայ կը խօսին . նոյնպէս Պարսիկ արջասպի (vitriole), Քաճի պտկուերքի (այծիջուր), եւ եօթն մուրակաց, որոնց անուններն Ասորերէն՝ Հրէարէն՝ Յունարէն՝ Լատիներէն՝ Պարսկերէն եւ Արաբերէն կը յիշատակեն ։ Մանաւանդ Սոփար Պարսիկ դիւթն եւ իմաստասէրն՝ եւ իր պղնձեայ արծիւն՝ յատուկ կերպով յիշուած են, Չոսիմոսի յիշատակածին նման, այլ այլ բառերով ։ Գուցէ թէ Զրադաշտն եւս, այլ Ոստանէս՝ կրկին անգամ ։ Անգամ մը միայն կը խօսին սորա դրոց եւ խորհրդաւոր դրոշմին վրայ, երկրորդն Պեքեքիոսի առ Ոսրոն Քաւղեայն զրած նամակն է ։ Կը զեկուցանէ՝ թէ յեգիպտոս գտած է Ոստանեսի խորհրդական մատենանքն՝ Պարսիկ գրով գրուած. կ'ըսէ թէ ինքն անկարող եղած է մեկնել զայնս, եւ կը ինդրէ նորա աջակցութիւնն ։ Նամակէն կը հասկցուի՝ թէ Ոստանեսի գիրք կը պարունակէին՝ ըստ Պեքեքիոսի՝ աստեղա-

գիտութեան արուեստն, աստեղաբաշխութեան, փիլիսոփայութեան, ազատ դպրութեանց, քաղէութեան, զոհից խորհրդոյն եւ ոսկւոյ գիտութիւնքն : Անդէն պատուական մետաղներու՝ ծիրանւոյ եւ ներկերու վրայ կը խօսուի : Այդ մտտեաններէ կը հասկցուի՝ զի Պարսիկ տարրախուզութիւնն յատուկ վարդապետութեամբ գոյութիւն ունէր :

Այլ ասորական գրութեանց մէջ Հնդիկ դիւցականին յիշատակն մանաւանդ կը տեսնեմք ըստ Կատեփասի : Հնդկական զանազան բերքեր՝ ինչպէս՝ ծարիր, պողովատ, Վերջինս միջին դարու տարրախուզական Յոյն մտտենի մը մէջ ալ կը տեսնուի, յորում շատ արաբական բաներ ալ կան, եւ ուր կը կարդանք՝ թէ պողովատի գիւտն Հնդիկ է, իսկ յԵւրոպա ի Պարսից անտի մուծեալ :

Պարսիկ տարրախուզից վերաբերող այս աւանդութիւնք՝ աւելի եւս որոշակի կը տեսնուին արաբական գրութիւններէ : Այդ դիրք Ոստանեսի կարծուած գրութիւն մը կը պարփակեն : Այդ գրութիւն միայն Բարիզի եւ Լէյտայի կրկին ձեռագրիներու մէջ կը գտնուի . Կ'ըսեն թէ նախ ընապէհն ի յոյն յեղուած է, ապա ի պա՛լաւիկ, ապա ի խորասանին , եւ յարաբականն . սակայն արաբականք աւելի նոր կը թուին : Գրութեանց միոյն մէջ նոյն իսկ Անդալուսիոյ յիշատակութիւնն կայ . միւսին մէջ՝ եօթն մետաղներու իբր խորհրդանիշ՝ կը պատկերէ եօթն դրամբ պալատ մը , որ մհերական Պարսիկ խորհրդոց նուիրական սանդղիոց եօթն դոններն ալ յիշել կուտայ : Նոյն եւ նմանն կը տեսնեմք ասորական գրութեան մը մէջ : Այդ գրոց մէջ եգիպտական եւ պարսկական գիտութեան բաղդատութիւնն կը գտնեմք : Այդ կշռին կը յաջորդէ Պեքեքոսի առ Պարսիկ դիւթս գրած նամակն , զոր կը տեսնեմք նաեւ ասորականին մէջ : Ստոյն Ոստանեսի գրութեան մէջ կը գտնեմք ասոր եւ Որսոն մոզին պատասխանին համառօտութիւնն յարաբերէն : Աւանդութեանց այսպէս իրարու նմանութիւնն այդ իրական կամ յինծու նամակներուն հնութիւնն ցոյց կուտայ : Առաջ տանելով՝ սուան Ոստանէն ենթադրեալ Հնդիկ արձանագիր մը կը բերէ մէջ , յորում կը տեսնենք Հինդուներու այլ մարդոց վրայ ունեցած բարձրութիւնն, եւ Պարսից հետ ունեցած յարաբերութիւնքն, փոխ գոզի յիշատակութիւնն, որ Հնդկաց ամենաբոյժն համարուած է . սիւրիական տարրախուզութեան մէջ ալ կայ փոխ յիշատակն :

Արարական տարրախոյզք պարսկականին համաչափ կը յիշատակեն Հնդկի գիտութիւնն. մին ասոնցմէ Մոհամէտ Պէն Իսհագ՝ եգիպտական գիտութեան վրայ խօսելէ յետոյ կ'ըսէ . « Ըստ այլոց ի Պարսից հնարուած է տարրախուզութիւնն . իսկ ոմանք Յունաց՝ ոմանք Հնդկաց՝ եւ մինչեւ անգամ Ճենաց կը վերագրեն զայդ » :

Գերերի Եօթանասուն անուն տարրախուզական գրութեան մէջ եւս Հնդկաստանի յիշատակ կ'ըլլուի :

Որչափ ալ այս ամենն անկատար եւ թերի՝ սակայն խնամով քննութեանս նպատակն այս յիշեալներուն՝ ուրիշ բան չէ , այլ միայն ցոյց տալ՝ զի Պարսիկ սրբազան արուեստն կամ քաղղէական կամ բարելական եւ կամ եգիպտական աղբիւրներէ միոյն հոսումն է : Դիտենք որ Terrien de Couperie ճեշական քաղաքակրթութիւնն քաղղէականին հոսումն համարած էր . ոչ ինչ աւելի ես ալ այս քանի մը քննութեանց լաւ եւս ուսումնասիրութեամբն՝ քաղղէական հոսանքն կարծեմ Հնդկի տարրախուզութիւնն եւ քաղղէութիւն : Դեռ կը խօսինք :

---

## Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳՐԱՅԻ

---

Ք Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

ՅՈՎ. ԷՍ. ՆՆԻՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

( Շարունակութիւն տես քիւ 2 )

Աստուած թոյլ տուաւ որ Մոնիգայի չարաչար ցաւոցը վրայ յետին զոհ մ'ալ աւելնայ . խնդրեց հազորդուիլ Յիսուսի Քրիստոսի անցին մարմնով եւ արեամբը , իրրիւ թոշակ մերձակայ երկայն ճամբորդութեան : Բայց ստամոքսի ցաւերն այն աստիճան սաստիկ էին , որ հարկ եղաւ մերժել իրեն այն վեր-

ջին մխիթարութիւնը : Փոխանակ ամենասուրբ հաղորդութեան, խաչելութիւն մը տուին ձեռացը մէջ, եւ մինչեւ վերջին շունչը աչուրները խաչեցեալ Յիսուսի վրայ սնկած, լուեկայն աղօթեց, լի հաւատքով եւ երջանկութեամբ, ապահով ըլլաով որ նախ ինքը կ'երթար այն տեղն ուր օր մ'ալ Օգոստինոս պիտի գար զսնար զինքը . լուսոյ , ուրախութեան եւ խաղաղութեան նշոյլ մը կը փայլէր երեսին վրայ, ամբուան զեզեցիկ եղանակին մէջ երեկոյեան արեւուն նման , որն որ քաղցրազուարճ պայծառութեամբ իւր մարը կը մտնայ :

Կը պատմուի թէ վերջին շունչը չտուած, երբոր աւելի ուժգնութեամբ կը ինդրէր սուրբ Հաղորդութիւնը, եւ զորն որ կը մերժէին իրեն միշտ նոյն պատճառի համար, յանկարծ հիւանդին խուցին մէջ պզտիկ աղայ մը մտաւ որն որ քանի մ'օր առաջ Ձրվիդա-Վէքիայի ծովափանց վրայ Օգոստինոսին տեսած աղուն կը նմանէր . հիւանդին սենեակը զանուղները տեսան որ մանկիկը Սրբուհւոյն պառկած անկողնոյն մօտենալով եւ շրթունքները անոր կուրծքին մօտեցընելով՝ պազաւ , եւ նոյն ընդ նոյն՝ իրրեւ թէ կանչելու համար եկած ըլլար, Մոնիգա գլուխը ծռեց, եւ հոգին աւանդեց :

Օգոստինոս, Աստուածատուր, Նալիկիոս, Ալիքիոս, Եւոդոս անկողնոյն բոլորտիքը ծնկան վրայ էին « երբ սրբուհւոյն հոգին իւր մարմնեղէն կապերէն արձրկուեցաւ » . հիւանդութեանն իններորդ օրը, եւ տիոցը յիսունը վեցերորդ տարին , իսկ Օգոստինոսին հրեւոնուիրեք տարւոյ հասակին մէջ , յամի Տեառն 387ին, նոյեմբերի տասնուիրեքէն քանի մ'օր առաջ . ճիշդ օրը չգիտցուիր :

Մոնիգա հոգին աւանդելուն պէս, Աստուածատուր սաստիկ ձայն մը հանելով, իւր մամուն մարմնոյն վրայ նետուեցաւ, եւ սկսաւ զառնապէս լալ : Բայց շուտով կը լռեցնէին զանիկայ , չուզելով որ այնպիսի մահ մը՝ որն որ փառաւոր յաղթութիւն մը կը սեպուի, կորսնցնէ իւր փառաւորութիւնը թախիժ արասուօք :


Ուստի աղան հանդարտելով, ծունկի կուգան լռելեայն աղօթելու համար : Սակայն Օգոստինոսի սիրտն ալ զիմանալու կարողութիւն չունի . կը զգայ իւր հոգւոյն մէջ սաստկագոյն ցաւոց հողմակոծեալ ալիքներուն ուռիլը . այսու ամենայնիւ բոլոր ուժովը կը ջանայ զսպելու զանոնք , ոտք կ'ելայ , անկենդան մօրը անկողնոյն կը մօտենայ , վերջին եւ երկարատեւ

նայուածք մը տնկելով անոր վրայ՝ կրախտազէտ եւ զոզոջուէն մատովը կը գոցէ այն աչքերն , որոնք իրեն համար այնքան արցունք թափած էին . ապա կը փութայ խցէն զուրս կ'ելլայ, չըլլայ թէ որդւոյն լաց ու կոծը տխրութիւն հրաւրէէ այնպիսի տեսարանի մը վրայ, ուր իւր քրիստոնեայ սիրտն ուրախութիւն եւ ցնծութիւն միայն պատշաճ կը դատէր :

Բայց Սրբուհի Մոնիգայի մահուան լուրը տարածուելուն պէս, բազմաթիւ քրիստոնեայք եւ բարեկրօն կանայք, կը փութան կը հասնին . թէպէտեւ Սրբուհին քանի մ'օրէ ի վեր միայն Օսթրիա կը բնակէր, այսու հանդերձ, գուցէ Օգոստինոսին մեծ համբաւը, դարձին եւ մկրտուելուն հռչակը , գուցէ Մոնիգայի հիւանդութեան ատեն պատահած հրաշալի դէպքերուն տարածուելը, կամ թէ գուցէ նոյն ինքն Աստուած յայտնած է քանի մը հոգիներու այն մահաբեր լուրը , ինչպէս որ սրբոց վարուց մէջ ասոր նման օրինակներ ունինք , հանգուցելոյն սենեակը քրիստոնէից բազմութեամբ կը լեցուի, եւ ամէնքը միաբերան կը փառաւորեն զԱստուած այնպիսի սուրբ մահուան վրայ :

Նոյն ատեն Նավիկիոս, Եւոզոս, Ալիբիոս եւ Աստուածատուր բարձր ձայնով Դաւթի սաղմոսները կը զրուցեն : Օգոստինոս՝ այլայլած սրտով, անոնց մէջտեղը նստած խորին խորհրդաճութեանց մէջ ընկզմած է . կը մտածէ մէկ կողմէն որ այն կրկին կեանքն, այսինքն մօրը կեանքն եւ իրենինը ասկից ետեւ չեն կազմեր միեւնոյն կեանք՝ ինչպէս էր մինչեւ այն ատեն, այլ բաժնուած են . եւ այս մտածմունքը սիրտը չարաչար խոցելով՝ յորդառատ արցունքներ մինչեւ աչուքները կը յորդեն . իսկ միւս կողմէն անոր մահուան ժամանակ տեսած սքանչելիքը միտքը գալով, կը հիանայ, եւ ապահով ըլլալով որ այնպիսի մահ մը իւր մօրը համար յաղթանակ մ'էր, բոլոր ճիղը կը թափէ որպէս զի չլայ, եւ զսպէ այն արտասուաց բարձրադէզ ալիքներն, որոնք սրտին մէջ կը գոռան . ըստ այնմ կը հրամայէ աչուքներուն որ չոր մնան . «Կը զգայի, կ'ըսէ, անհուն ցաւ մը, որ արտասուած հեղեղներ կը յարուցանէր սրտին մէջ . բայց աչքս՝ հոգւոյս անդիմադրելի հրամանին առջեւ , ետ մղելով զանոնք, չոր կը մնային, եւ այս դիմազրութիւնը զիս կը հալեցնէր : »

(Շարայարելի)



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան.  
Գաւառաց եւ օտար երկիրներու համար  
Քղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

**Խորաքանցիչը թիւ 2 դահեկան**

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եեշիլ փողոց  
Քիւ 1, ուր պետք է ղիմել բաժանորդագրութեան եւ քերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար .

**RÉDACTION DU BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر